

ԿԻԼԻԿԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ԺԳ. ԴԱՐՈՒԻ

ԱՐԾԱԹ ԴՐԱՄՆԵՐՈՒԻՆ ՄԵՏԱՂԱԶՈՅԼԸ

Այսօր, դրամագիտները հնարաւորութիւն ունին օգտագործելու արդիական գիտահետազոտական միջոցներ, որոնց Հ. Կղեմէս Սիպիլեան չէր կրնար երազել հարիւր տարի առաջ՝ Ք-ճառագայթերը կրնան գործածուիլ, ոչ-կործանարար կերպով, յայտնաբերելու համար դրամի մը մետաղաձոյլ կազմուածքին տարբեր համեմատութիւնները։ Ի վերջոյ, բաւարար տարբեր նմոյշներէ ստացուած տոկոսային թիւերը պիտի արտօնեն մեզի կազմելու համար հայկական դրամներու մետաղաձոյլին ճշգրիտ պատկերը։ Անշուշտ, բաւականաչափ հետազոտական ծրագիր արդէն յատկացուած է դրամներու պատկերատիպին ու արձանագրութեան ցուցակագրութեանց համար։ Բայց պատմաբանի մը տեսանկիւնէն, թերեւս իրենց գնումի կարողութիւնն է առաջնակարգ արարքը, եւ ցարդ փախաքուածէն աւելի նուազ հնարք ու ջանք կիրարկուած է որոշելու դրամաշրջանառութեան նշանակութիւնը։ Դրամներու ներքին արժէքը կրնայ ճշգրտօրէն յարաբերութիւն չունենալ իրենց արտաքին արժէքի հետ, բայց այդ կարգի տեղեկութիւնը մենք պէտք չէ զանց առնենք։ Ապագայի հարցաքննութեան համար ուրիշ ակներեւ ոլորտ մըն է այն թիւերը, որոնցմով զարնուած են հայկական դրամները, քանի որ ասիկա մեզի գաղափար մը պիտի տայ երկրին ժԴ. եւ ժԴ. դարերու դրամական հարստութեան մասին։ Արծաթ դրամին գործածութիւնը կրնար աւելի սերտօրէն ընկերակցած ըլլալ միջազգային վաճառականութեան, քան թէ հիմնական հողագործական տնտեսութեան եւ հարկերու գանձումի համակարգին հետ, եւ հաւանաբար դրամաշրջանառու-


թիւնը որոշ աստիճանով կեղրոնացած էր վաճառական դասակարգին ձեռքը: Ասոնք նորազագոյն նիւթերն են դրամագիտական վկայութեանց տնտեսական մեկնաբանութեան, որոնք տակաւին ուշադրութիւն կը պահանջեն:

Լեռոն Ա.ի 83 դրամներուն, Հեթում Ա.ի 72 դրամներուն եւ վերջին թագաւորներու 100է աւելի դրամներուն զտութեան հաշուարկումը հրատարակուած է Դոկտ. Զարեհ Պտուկեանի կողմէ, որ իր արդիւնքը ստացաւ տեսակարար ծանրութիւնները խնամուած կերպով չափելով¹: Ինչպէս որ ինք առաջինը պիտի ըլլայ ընդունող, այս մեթոդը, երկու գլխաւոր պատճառներու համար, իտէալ միջոց մը չէ որոշելու արծաթ-պղինձ մետաղաձոյլերը: Առաջին, արծաթի եւ պղինձի տեսակարար ծանրութիւնները (10.50 եւ 8.94) անյարմարօրէն իրարու շատ մօտ են, երբ սկսի միջանկեալ արժէքներու չափառումը եւ հաշուարկումը: Երկրորդ, եւ աւելի կարեւոր, արծաթ-պղինձ մետաղաձոյլերը, մասնաւորաբար երբ արժէքազրկուած են, ենթակայ են վեց կամ եօթ դարերու ընթացքին հողի մէջ թաղման ժանդուումի, ընդլայնումի, արտալուծման, եւ ա'յլ փոփոխութիւններու, որոնք զգալիօրէն կրնան վերափոխել դրամին տեսակարար ծանրութիւնը, եւ ատոր հետեւանքով՝ դրամի արծաթին պարունակութեան հաշիւները խարուսիկ կ'ընեն²: Իբրև արդիւնք այս թե՛նիք խոչընդուտներուն, իւրաքանչիւր տեսակի համար ստացուած արդիւնքը կը ցուցնէ առաւելագոյն 10 կամ 15% փոփոխութեան սահման, որ կրնայ ակնարկել որոշ աստիճանի անձեռնհասութիւն դրամահատարանի գործառներուն համար, որ եթէ միջազգային վաճառական դասակարգին կողմէ իմացուէր, կրնար պատճառել հայկական դրամին վրայ կայացած վստահութեան կորուստը: Սակայն նկատուած արժէքներու սահմանը արդիւնք է անճշգրիտ հաշուարկութեան մեթուստներուն: Հոս ընծայուածը նշմար մըն է, մտադրուած՝ կանխելու ո'րեւէ թիւրիմացութիւն այդ կէտի վրայ: Իրականութեան մէջ, տեսակարար ծանրութեան արդիւնքները այնպէս աղիւսակածել դասաւորուած են, որ լրիւ արդարութիւն չեն ցուցաբերեր իրենց ճշտութեան հանդէպ: Եթէ անձ մը անդիտանայ կարգ մը խոտորեալ թիւերը, պայմանաւոր (modal) տարաբախումը՝ բոլորովին սեղմուած է: Արդիւնք-

1. ՊՏՈՒԿԻԱՆ ԶԱՐԵՀ, Կիլիկեան Հայաստանի դրամները, Վիեննա, 1963, էջ 119-124, գրաֆ, եւ տուեաներ գրքին մէջէն:
2. CONDAMIN J. and PICON M., "Changes Suffered by Coins in the Course of Time and the Influence of These on the Results of Different Methods of Analysis", *Methods of Chemical and Metallurgical Investigation of Ancient Coinage*, խմբագիրներ E. T. Hall եւ D. M. Metcalf, Lոնդոն, 1972, էջ 49-66:

ները՝ լաւ արծաթի համար շատ ցած հակում կ'ունենան։ Երբ հասնինք ժդ. եւ ժԴ. դարերու արժէքազրկուած դրամներու շրջանառութեան, տեսակարար ծանրութեան մեթոտը թերեւս աւելի խարուսիկ է։ Դրամներու նախնական վիճակին մետաղաձոյլերուն փոփոխականութեան պատճառով, բազմաթիւ նմոյշներու վերլուծումը պիտի պահանջուի հաստատելու համար նպատակադրուած արծաթի պարունակութիւնը։

Կրամ



- Նկար 1. Առևնչութիւն Լեւոն Բ.ի արծաթ դրամներու կշիռներուն եւ զտութեան միջեւ։ Կէտերը կը ներկայացնեն նոր դրամները (եւ կիսադրամները, կշիռները՝ կը բնապատկուած)։ Խաչանիշերը կը ներկայացնեն թագուորինները (ներառեալ փոխանցական տարրերակները)։ Աղրիւր՝ ՊՏՈՒԿԵԱՆ, կատալոգ թիւ 1424-1539։

Դոկտ. Պտուկեանի աշխատանքը ունի գիտական մեծ արժէք՝ ըլլալով լայնատարած դրամագիտական բնագաւառներուն մեծամասնութեանց մէջ: Այդ կը յայտնաբերէ թէ հայկական արծաթ դրամները եղած են զտութեամբ բարձրորակ մինչեւ Լեւոն Բ. (1270-89), երբ Մամլուքներու տեւական արշաւանքները լրջօրէն տկարացուցին Հայաստանը եւ երկիրը ստիպուեցաւ ծանր հարկ վճարելու: Հեթումի դրամներուն նմանող փոքր թողարկումէ մը ետք (նախաօծման դրամ), Լեւոն նախաձեռնեց դրամներու համակարգի մը, ներկայացուած՝ իբրեւ «նոր դրամներ», քիչ մը նուազած կշիռով եւ 80-85% արծաթի մետաղածոյլով: Այս փոխուած դրամներուն արժէքը հին դրամներու երեք-քառորդին հաւասար էր: Յաւելեալ նուազում, ընկերացած դրամի տեսակի փոփոխութեան, իշեցուց դրամին կշիռը 2.5 կրամի եւ մետաղածոյլը 50-60%ի, ինչպէս որ չափուած է տեսակարար ծանրութեան մեթոսով:

Լեւոն Գ.ի շրջանին (1301-7) թագուորին կոչուած դրամ մը կ'արժէք «նոր դրամի» երեք քառորդը: Լստ մեր դատողութեան, այս նոր դրամները եւ Լեւոն Բ.ի վերջին թողարկումները կ'երեւին ըլլալ նոյն մակարդակի վրայ, ուրեմն թագուորինը Լեւոն Բ.ին ստեղծագործութիւնը կրնայ նկատուիլ: Տեսակարար ծանրութեան մեթոսին թաքուն սխալներուն սահմանը այնպէս է, որ առանց որոշ առընչութեան անձ մը չի՝ կրնար վատահ ըլլալ իրողութեանց մասին:

Նկար 1 Գրաֆը ցոյց կու տայ Լեւոն Բ.ի իւրաքանչիւր դրամին կշիռը, նշուած՝ իրենց արծաթի պարունակութեան դէմ (տեսակարար ծանրութեան մեթոսով): Մենք պէտք է ակնկալենք, թէ մետաղածոյլը ըլլայ աւելի ճշգրտորէն կարգաւորուած քան կշիռները, եւ երբ ճիշտ թիւերը տրուած են, գրաֆը կրնայ ցուցնել բացայատուած խմբաւորում մէկ հարթութեան մակարդակի վրայ, մեծամասնութեան արծաթի արժէք՝ մօտ 85% եւ 55%: Լեւոն Բ.ի շրջանէն անորոշ դրամագիտական խնդիրներէն է գիտնալ, թէ կայի՞ն ներկայացուած արծաթի պարունակութեան միջանկեալ արժէքքաղրկման փուկեր, ըստ էութեան՝ 75% եւ 65%: Պտուկեան այդ դատողութեամբ մեկնաբանած է ապացոյցը՝ ինք կը խօսի կշոփ եւ զտութեան «աստիճանաբար անկումին» մասին, մինչեւ որ թագուորինը «գոյութիւն ստացաւ»: Բացի տեսակարար ծանրութեան արդինքներէն, ինք կը վկայակոչէ դրամական փոխանակութեան սակերը՝ 1 խաչակիր բիգանդիին սակն էր 8 նոր դրամ 1273ին, 9 նոր դրամ 1279ին, 10 նոր դրամ 1284ին, եւ 12 նոր դրամ 1313ին: Սակայն անձ մը հոսուչադիր պէտք է ըլլայ, այլ պատճառներ եւս կան սակերուն

փոխուելուն, ներառեալ թիզանդին ծանրութեան կամ մետաղի պարունակութեան տարբերութիւնները, հիմնական փոփոխութիւնները ոսկիի եւ արծաթի համեմատութեան մէջ, եւ ո՞րեւէ միաւորի վերագնահատման փոփոխութիւնները։ Անձ մը կը նախընտրէ հաւատուալ, թէ դրամի եսին դրոշմուած առիւծի ուղղութեան փոխութիւր կը նշանակէ մի միայն մէկ նուազեցում արծաթի պարունակութեան մետաղաձոյլին մէջ։ բայց իրողութիւնները միշտ այդչափ պարզ չեն, որքան որ տրամագանութիւնը կարողանայ մեզ քաջալերել նման ենթադրութեանց համար։ Խնդրին մօտենալու ուղիղ ձեւն է նոր դրամներու եւ թագուորիններու ճշգրիտ վերլուծում, նախընտրաբար դրամագիւտերու կառուցուածքին ուսումնասիրութեան ծիրին մէջ, եւ ասիկա պէտք է ըլլայ հատուցանող ծրագիր մը ապագային համար։

Միեւնոյն ժամանակ, հոս տպուած վերլուծումները կը վարուին գրեթէ ամբողջովին մինչեւ Լեւոն Բ.ի գահակալութեան շրջանին հետ։ Ասոնք կը նպաստեն հաստատելու Դոկտ. Պոտոկեանի ստացած արդիւնքները շուրջ 1196-1270 թուականներու շրջանին համար, էականօրէն ասոնք զերծ պէտք է ըլլան սիստեմաւոր սխալներէ, որոնք կը ծագին ներքին ժանդումէ։

Վերլուծումները կատարուեցան հեղինակին կողմէ, գործածելով ցած ոյժով կեդրոնացող լուսապատկերաչափ (low-powered focusing spectrometer), կոչուած՝ համազնաձողիկ (isoprobe), չնորհիւ Օքսֆորդ Համալսարանի Հնագիտական Հետազոտական եւ Արուեստի Պատմութեան Աշխատանոցին։ Յաղթահարելու համար դրամի մակերեսին վրայի արծաթի հարստացումը (օրինակի համար՝ ժանդուում եւ ընտրովի արտալուծում), դրամի եզերքին փոքր մասը լիովին քերթուեցաւ՝ գործածելով զմոնիտէ թուղթ, զարգացած եւ գնահատուած ըստ արուեստի հմտութեան միջոցներու, վերջին տասը տարուան ընթացքին Հետազոտական Աշխատանոցին մէջ բազմաթիւ ա'յլ դրամներուն ծրագիրներուն համար։ Արծաթթպիինձ մետաղաձոյլ հաշուումի համեմատութիւնը չափուեցաւ մաքրուած եզերքին վրայ, եւ բաղդատուեցաւ աշխատանքային գրաֆ գործածելով՝ նման չափառութեամբ կարգ մը ծանօթ եւ չափանիշ մետաղաձոյլ մակարդակներով։ Հետանշան-տարրերը որոշուեցան նաեւ համեմատութեան մեթոդով, բաղդատելով լուսապատկերաչափի բարձրագոյն կէտերը յարմար վայրին վրայ պղինձի բարձրագոյն կէտով, եւ չափաւորելով (calibrate) արդիւնքները ծանօթ եւ չափանիշ մետաղաձոյլի մակարդակներով։ Գործիքներն ու գործելակերպը մանրամաս-

նութեամբ նկարագրուած եւ քննարկուած են ա'յլ աշխատանքներով՝ մէջ, եւ այդ մանրամասնութիւնները հոս կրկնուելու պէտք չունին: Ինչպէս որ համազննաձողիկը չափազանց ճշգրիտ միջոց մը չէ չափելու հետանշան-տարրերը, թելադրելի է որ եզրակացութիւնները կատարուին յստակ վիճակագրական տարրերութիւններէ ստացուած դրամներու խումբերուն մէջի նմոյշէն, եւ ճշգրիտ բաղդատութիւն չկատարել ժամանակակից խաչակիրներու դրամներէն ստացուած ա'յլ գիտական արդիւնքներէն, օրինակի համար՝ Անտիոքի խշխաններու դրամներուն neutron activation վերլուծումները: Վերջապէս, զգուշացումի վերաբերեալ բառ մը. հոս տպուած տոկոսային տուեալները երկու տասնորդական կէտի վրայ, ճարտարագիտական պատճառներով, պէտք չէ ընթերցողը մոլորեցնել ենթադրելու, թէ արդիւնքները այդ աստիճանի մանրամասնութեան վրայ ճշգրիտ են: Դրամի եղերքին փոքր մակերեսին ոչ-կործանարար վերլուծումը չի կրնար ըլլալ եզրափակիչ, քանի որ էականօրէն նմուշերու արուեստի հմտութիւն մըն է: Վիճակագրական պատճառի համար, եթէ ոչ ա'յլ պատճառներու համար, կրկնուած վերլուծում մը հաւանաբար տայ քիչ մը տարբեր արդիւնքներ:

Ք-ճառագայթի լուսածորումով (fluorescence) գործածուած մեթոտի վերլուծումը արտօնեց որոշ հետաքննութիւն մետաղածոյլի աննշան բաղդադրիչներուն մէջ: Ինչպէս որ Թոկտ. Պտուկեան մատնանշած է, տեսակարար ծանրութեան հաշուարկումները կը վստահին այն ենթադրութեան վրայ, թէ միայն արծաթ եւ պղինձ առկայ են դրամին մէջ: Այս առիթով չափառութիւնները կատարուեցան ոսկիի, կապարի, նիկելի եւ զինկի համար, եւ պատահական ստուգումներ անագի համար, որ չնշմարուեցաւ: Մետաղածոյլի հետանշան-տարրերուն տրուած հետաքըրքքութիւնը կախում ունի ինչ որ կ'ակնկալուի, ինչ որ կրնայ պատահիլ դրամի մետաղին հալելով զտումի (smelting) միջոցին: Ոսկին, օրինակի համար, ազնիւ մետաղ մըն է, որ փոքր քանակով միշտ բնականաբար գոյութիւն կ'ունենայ արծա-

3. SCHWEIZER F., "Analysis of Ancient Coin Using a Point Source linear X-ray Spectrometer", a Critical Review, անդ, էջ 153-69. METCALF D. M. և SCHWEIZER F., "The Metal of the Silver Pennies of William II and Henry I (1087-1135)", Archaeometry, XIII, 1971, էջ 177-90. HALL E. T., SCHWEIZER F. և TOLLER P. A., "X-ray Fluorescence Analysis of Museum Objects": A New Instrument, անդ, XV, 1973, էջ 53-78. SCHWEIZER F., "X-ray Fluorescence Analysis of Museum Objects": A New Instrument and Its Application to the Analysis of Early Chinese White Porcelain. *Applicazione dei metodi nucleari nel campo delle opere d'arte*, Հռոմ, 1976, էջ 227-45:

թին մէջ, եւ պէտք է դիմանայ մետաղը հանքաքարէն հալեցնելու գտութեան ընթացքին, քուրայացումին, եւայլն, արծաթին հանդէպ ճիշտ նոյն համեմատութեամբ, որ ներկայ էր գործարկութենէն առաջ. ըստ հնարաւորին կարելի միջոց մըն է զանազանելու տարրեր ակունքներէն յայտնաբերուած արծաթը: Կապարը, միւս կողմէն, անարժէք է իբրեւ ախտացոյց: Այդ գործածուած է քուրայացումի ընթացքին, եւ փոքր քանակութեամբ մաս մը անխուսափելիօրէն կը մնայ վերջացած արծաթ մետաղաձոյլին մէջ: Ստացուած արծաթի տոկոսը չափելով պղինձ-արծաթ համեմատութիւնը պէտք ունի նուազելու, անշուշտ, արտօնելու համար ոսկի, կապար եւ ա՛յլ հետանշան-տարրերուն: Բայց եթէ անձ մը ջանայ հասկնալ միջնադարեան դրամահատարանի գործաւորներուն մտադրութիւնները, պէտք է համախմբէ ոսկին եւ թերեւս ալ կապարը, ստանալու համար այն պատկերը, որ կշռուած էր իբրեւ «արծաթ»: Նիկելը ենթադրաբար մտած է մետաղաձոյլին մէջ պղինձին հետ, եթէ նիկելաբեր (nickeliferous) հանքեր օգտագործուած են. բայց նիկելի չափառութիւնները խնդրական են, եւ պէտք է արժանանան կրկին խուզարկութեան: Զինկը, երբեմն դիտաւորեալ կերպով, փոքր քանակով աւելցուած է միջնադարեան դրամներուն, մետաղագործական պատճառներով: Նոյնն է նաև կացութիւնը անազի համար, որ կրնար մուտք գործած ըլլալ մետաղաձոյլին մէջ բրոնզի փշրանքներու ձեւով:

Հետոն Ա.ի եւ Հեթում Ա.ի բոլոր թողարկումներուն չափանիշ գտութիւնը, ներառեալ Քոնիայի սուլթան Քայքոպատի եւ Քայխոսրովի հետ երկեզուեան թողարկումները, շատ բարձր է եւ չափազանց ճշգրիտ, միջին հաշուով 93.5 եւ 94.5% «արծաթ» (արծաթ առաւել ոսկի առաւել կապար): Թիւերը կը համապատասխանեն, օրինակի համար, նոյն ժամանակաշրջանի անգլիական սթերլինգի չափանիշին (սովորաբար 92.5%, բայց գործնականօրէն ատկէ աւելլ լաւ):⁴ Դրամահատարանի կարգադրութիւնը, որուն արդիւնք տուաւ այս մետաղաձոյլը, չի՝ կրնար հաստատուիլ ենթադրութեամբ, քանի որ միջնադարեան դրամահատարանները աշխատած են մօտաւոր հաշուով: Անոնք աւերիչ նկատած են չափազանց բարձր աստիճանի բարձրորակ արծաթ պատրաստելը: Զտուելով կատարելագործուած չափանիշ արծաթը իրականութեան մէջ կրնար քիմիականօրէն 96 կամ 97%

4. MAYHEW N. J. եւ WALKER D. R., “Crockards and Pollards: Imitation and the Problem of Fineness in a Silver Coinage”, Edwardian Monetary Affairs (1279-1344), խմբագիր՝ N. J. Mayhew, Օքսֆորդ, 1977, էջ 125-46.

գուտ ըլլալ, եւ անոնք անուանականօրէն աւելցուցած կրնան ըլլալ 2 կամ 3% պղինձ:

Երկդրամները ակնյայտօրէն նոյն չափանիշ գտութեան վրայ են, ինչպէս որ են իր վերջին դրամները, բայց ծանրութիւնը ճիշտ կրկինէն աւելի նուազէ, մօտաւորապէս 5%: Կ'երեւի թէ կանուխ կարգադրութիւն եղած է, հաւանաբար վաճառականական պատճառներով, ապահովելու դրամներուն ընդունելիութիւնը⁵:

Եւուն Ա.ի օժման դրամները⁶ ունին սահմանականօրէն աւելի լաւ մետաղածոյլ մը, քան թէ իր չափանիշ թողարկումները, եւ Հեթումի ներքեւ վերադարձ կայ դէպի նոյն սահմանականօրէն աւելի լաւ մետաղածոյլին: Տարբերութիւնները այնպէս են որ կրնան արդիւնք տուած ըլլալ պարզապէս դրամահատարանի հմտութեան թեթեւ թուլացումի պատճառով, երբ գործաւորները շատ արագ աշխատած են զարնելու համար մեծաքանակ «կրկնառիւծ» դրամներ⁷, կամ ալ թողարկումի վերջառութեան հասնելով անտարբերութիւն ցոյց տուած են: Կան որոշ պատճառներ կասկածելու հակադիր առընչութիւն մը դրամին տրամադիմին ու զտութեան միջեւ, օրինակի համար, մետաղի կոպիտ կամ անկանոն կլորութիւնը եւ ԻԱի եւ ԱԲի տարբերակները, որոնք կրնան ուշ թողարկումներ ըլլալ, կրնան քառորդ կամ կէս տոկոս նուազ գուտ արծաթ ըլլալ: Շն դասակարգի պատկանող նմոյշ մը (չափազանցօրէն թեթեւ տարբերակ)⁸ թերեւս միջինէն աւելի թեթեւ է իր մետաղածոյլով, եւ նոյնը կրնայ ըսուիլ անկանոն տարբերակ Պտ. 572ին համար: Անշուշտ, յաւելեալ վերլուծումներ պէտք պիտի ըլլան այս տուեալները վաւերացնելու համար: Այլապէս, փաստ գոյութիւն չունի տարբեր ոճերու խումբերուն արծաթի պարունակութեան կանոնաւոր տարբերութեան համար:

5. Նախապէս թերեւս կշոռը հիմնուած ըլլայ լրջանառութեան մէջ եղող գիրհեմներու միջին կշռին վրայ, քան թէ իրենց տեսական կշռին: Յանկագրութեան համար, տե՛ս BEDOUKIAN P., “The Double Tram Series of Levon I of Cilician Armenia”, Numismatic Chronicle, CXXXVI, 1976, էջ 98-108, եւ կշռներուն վրայ յաւելեալ տուեալներու համար, METCALF D. M., “Double Trams of Levon I of Cilician Armenia”, Numismatic Circular, LXXXII, 1974, էջ 186-8, 235-7:
6. Այս թողարկումներուն վերաբերեալ, տե՛ս BEDOUKIAN P., “A Large Hoard of Coronatin Trams of Levon I”, Հանդէս Ամսօրեայ, XC, 1976, էջ 409-40:
7. Վարի ցանկագրումի մէջ, դրամները ցուցակագրուած են ըստ իրենց տարբերակներուն, որոնք տրուած են հեղինակին մէկ այլ յօդուածին մէջ, տե՛ս METCALF D. M., “Classification of the Trams of Levon I of Cilician Armenia”, Revue Belge de Numismatique, CXVIII, 1972, էջ 109-26:
8. Նշուած աշխատանք, էջ 123:

Ուկիի հետքերը արծաթին մէջ կը ցուցնեն ոչ մէկ յստակ փոփոխութիւններ մէկէն միւս թողարկումներու միջեւ, ո՛չ ալ «կրկնառիւծ» դրամներու տարբերակներու միջեւ։ Անոնք կը տարածուին աւելի նուազ քան 0.25%էն մինչեւ գրեթէ 1.0% ոսկի։ Ասոնք բնական թիւերու պատկերներն են միջնադարեան դրամներու համար, եւ հետեւաբար դժուար է յայտնաբերել ո՛րեւէ հետք, օրինակի համար՝ սելջուքներու կամ խաչակիրներու դրամներուն հետ։ Մերձաւոր Արեւելքի արծաթի պաշարը անկասկած կ'ունենար տեւականօրէն վերարտադրուելու ընթացք, ինչպէս որ վաճառականները կը ճամբորդէին մէկ երկրէն միւսը, եւ դրամահատարան կը տանէին օտար դրամներ հալեցնելու եւ կրկին դրամ զարնուելու համար։ Եթէ արծաթի հանքերը կը շահագործուէին, նոր մետաղը ինքզինքը կրնայ բացայատել դրամներու մէջէն, տրուած մի քանի բաւարար վերլուծումներով, առանձնայատուկ մակարդակի ոսկիի հետքերով։ բայց հաւասարապէս կարելի է թէ մակարդակը կրնայ փոխութիւն, նոյն իսկ հանքանիւթերու մէջ սերած նոյն հանքերէն։ Առկայ ցուցմունքներով ոչ մէկ յստակ կաղապար երեւան կուգայ։

Դրամներու կապարի պարունակութիւնը անուշագրաւ է, տարածուելով 1%ի շուրջ, ոչ մէկ նշմարելի տարբերութիւն մէկ կամ միւս թողարկումի միջեւ։

Համազնածողիկ գործածելով՝ դժուար էր ճշգրտօրէն զինկ չափելը։ Այնուամենայնիւ, կը թուի թէ գոյութիւն ունի կանոնաւոր տարբերութիւն Հեթումի դրամներուն միջեւ, որուն մէջ որոշ քանակով, շուրջ 0.5% զինկ չափուեցաւ։ Լեւոն Ա.ի դրամներուն մէջ նման բան մը չկար։ Դրամներու նոյն խումբը, այսինքն Հեթում-Զապէլի պատկանողները, նաեւ ցոյց տուին ակներեւ նիկելի հետքեր, յստակ հակադրութեամբ Լեւոնի դըրամներուն։ Երկու տարրերն ալ կ'ենթադրուէին մետաղածոյլին մէջ մուտք գործած ըլլալ պղինձին հետ։ Իրողութիւնները արժանի են կրկին հետաքննութեան որոշ աւելի յարմար եւ ճշգրիտ վերլուծումի մեթոտով մը, եւ անիմաստ է փորձել լուսաբանել,

- Այս տեսակ եզրակացութիւններու հասնելու գործնական կարելիութիւնը -անկախ տեսական անորոշութիւններէ- ցուցադրուած է աշխատանքի մը մէջ, տե՛ս GORDUS A. A., "Neutron Activation Analysis and Coin Streaks"; Hall and Metcalf, նշուած աշխատանք, էջ 127-48, յատուկ վկայակոչումով Համադանի, Մաշհի եւ ալ-Փայմարայի Օմայեան, դրամահատարաններու, տե՛ս GORDUS A. A. եւ METCALF D. M., "The Alloy of the Byzantine Milliaresion and the Question of the Reminting of Islamic Silver", Hamburger Beiträge zur Numismatik, XXIV-XXVI, 1970-72, էջ 9-36։

մինչեւ որ ատոնք պատշաճ կերպով հաստատուին: Ատոնք կը մատնանշեն փոփոխութիւն մը դրամահատարանի կիրառութեան մէջ, թերեւս մտադրուած՝ բարելաւելու գործադրելիութիւնը կամ դրամի մետաղային գոյնը¹⁰:

Օքսֆորդի ժողովածոյէն հայկական դրամներու Ք-ճառագայթի լուսածորման վերլուծումին գլխաւոր արդիւնքին նպատակը հաստատել է զեկավարուած ճշգրիտ մետաղաձոյլը եւ վաղ թողարկումներուն բարձր որակը: Ատոնք հանրութեան ընծայուեցան այնպիսի ժամանակ մը, երբ Լատին Արեւելքի խաչակիր իշխանութիւնները կը վստահէին ցածրուակ արծաթապղինձ (billon) դրամմներուն վրայ, ըստ երեւոյթին 25% զտութեամբ: Ընդհակառակը, հայ ազգային դրամը պատրաստուած է իսլամական դիրհեմը օրինակ գործածելով եւ իւրացնելով ատոր աւանդական կշիռն ու զտութիւնը, բայց նուածելով բարձրորակ չափանիշ վստահութիւն, որ պահուեցաւ մինչեւ 1271 թուականը: Այդ ժամանակէն յետոյ, ատոնք յաջորդաբար արժէքագրկուեցան Լեւոն Բ.ի գահակալութեան շրջանին, որով հին դրամը վերջ ի վերջոյ փախարինուեցաւ թագուորինով: 1270-ական եւ 1280-ական թուականներուն դրամի արժէքին մէջի փոփոխութիւնները խոստմնալից նիւթ են ապագայ ծրագիրի մը վերլուծումներուն համար¹¹:

Դ. Մ. Մէթֆալֆ

10. Զինկը իբրեւ դիտումնաւոր յաւելուածական գործօն Անգլո-Սաքսոն դրամներուն մէջ, տե՛ս McKERRELL H. և STEVENSON R. B. K., "Some Analyses of Anglo-Saxon and Associated Oriental Silver Coinage", HALL և METCALF, նշուած աշխատանք, էջ 195-209:
11. Թարգմանեց Ե. Թ. Ներսէսեան, անգլերէն բնագրին համար տե՛ս METCALF D. M., "The Alloy of the Thirteenth-Century Silver Coinage of Cilician Armenia", Հայ Դրամագիտական Հանդէս, IV, 1978, էջ 57-68, տախտակ IV.

ՑԱՆԿԱԳՐՈՒՄ

Թիւ	Լեռնա Ա.	Կշիռ	Ag	Cu	Au	Pb	Zn	Ni	Արծաք
1	Երկդրամներ								
2	Առաջին փուլ	5.52	91.84	7.18	0.26	0.72	—	—	92.82
2	Երկրորդ փուլ, II	5.61	92.33	6.42	0.23	1.03	—	—	93.59
3	Երկրորդ փուլ, II	5.39	92.79	5.82	0.35	1.05	—	—	94.19
4	Օձման դրամներ								
4	«ՅԱ» տառերով	2.85	92.03	6.82	0.33	0.82	—	—	93.18
5		2.87	92.92	5.51	0.46	1.10	—	—	94.48
6		2.87	91.25	5.52	0.75	2.10	0.39	—	94.10
7		2.81	92.47	4.46	0.40	1.87	0.80	—	94.74
8		2.84	92.23	5.47	0.65	1.64	—	—	94.52
9		2.93	92.10	5.57	0.66	1.67	—	—	94.43
10	«Կրկնարիւծ» դրամներ								
10	II/H («ԱՄԵՆ»)	2.86	92.42	6.32	0.38	0.89	—	—	93.69
11	II/H (ԱՄԵՆ)	2.92	92.65	6.23	0.37	0.75	—	—	93.77
12	I/A	2.84	90.85	7.58	0.36	1.21	—	—	92.42
13	I/D	2.90	92.52	5.59	0.60	1.12	0.17	—	94.24
14	I/D	2.94	93.61	5.13	0.43	0.82	—	—	94.86
15	I/E	2.93	91.71	6.80	0.41	1.08	—	—	93.20
16	I/GI	2.89	91.27	5.93	0.62	1.77	0.42	—	93.66
17	II/B	3.01	91.95	6.50	0.39	1.16	—	—	93.50
18	II/G2	2.79	91.68	6.69	0.56	1.07	—	—	93.31
19	II/J	2.84	92.70	6.02	0.43	0.84	—	—	93.97
20	III/C	2.91	93.15	5.63	0.54	0.67	—	—	94.36
21	III/J	2.95	95.12	3.96	0.24	0.55	0.12	—	95.91
22	IV/F	2.94	92.79	6.34	0.23	0.63	—	—	93.65
23	Պա. 572/A	3.00	91.38	7.30	0.44	0.88	—	—	92.70
24	Կիսադրամ	1.43	91.29	6.03	0.81	1.69	0.18	—	93.79
25	Հեքում Ա.								
25	Քայլբաղանով	2.88	92.60	4.87	0.53	1.36	0.34	0.29	94.49
26	Քայլխոսրովով	2.73	93.11	5.00	0.48	0.90	0.50	—	94.49
27	Քայլխոսրովով	2.98	93.23	5.74	0.34	0.69	—	—	94.26
28	Քայլխոսրովով	2.89	92.42	5.90	0.50	1.18	—	—	94.10
29	Զապէլով	2.96	92.91	4.69	0.62	1.03	0.47	0.28	94.56
30		2.88	92.92	3.87	0.88	0.77	0.70	0.85	94.57
31		2.95	93.21	4.19	0.50	1.09	0.42	0.58	94.80
32		2.82	92.81	4.78	0.69	0.96	0.48	0.29	94.46
33	—. Կոպիտ ոճ	2.62	92.14	4.85	0.87	1.07	0.68	0.39	94.08
34	—. Կոպիտ ոճ	2.86	92.65	3.36	0.81	1.01	1.01	1.17	94.47



4



5



6



7



8



9



10



11



25



Տախտակ 1. Կիլիկիոյ ժգ. դ. արծաթ դրամներուն մետաղաձյլը



26



27



28



29



30



31



32



33



34



Տախտակ 2. Կիլիկիոյ ԺԳ. դ. արծաթ դրամներուն մետաղաձոյլը

Summary

THE ALLOY OF THE THIRTEENTH-CENTURY SILVER COINAGE OF CILICIAN ARMENIA

D. M. METCALF

Numismatists today have access to scientific methods of investigation of which Father Sibilian, more than a hundred years ago, could not even have dreamed. X-rays can be used to reveal, non destructively, the proportions of metals present in a coin's alloy.

The analyses published here deal almost exclusively with the period up to the accession of Levon II. They serve to confirm and adjust Dr. Bedoukian's results for the period c. 1196-1270, as they should be substantially free from systematic errors arising from internal corrosion. The analyses were made by the writer using a low-powered focussing spectrometer named the "isoprobe", by courtesy of Oxford University's Research Laboratory for Archaeology and the History of Art. In order to overcome the effects of surface enrichment (i.e. corrosion and preferential leaching), small section of the edge of each coin was thoroughly abraded using emery paper, in accordance with techniques developed and evaluated in the Research Laboratory during the last ten years or so for numerous other projects.

The method of X-ray fluorescence which was used allowed some investigation into the minor constituents of the alloy. As pointed out by Dr. Bedoukian, the specific gravity calculation rely on the assumption that only silver and copper are present in the coin. On this occasion, measurements were also made for gold, lead, nickel, and zinc, and spot checks for tin. The standard fineness of all the issues of Levon I and of Hetoum I is very high and extremely accurate, averaging between 93.5 and 94.5% "silver".

The main result from the X-ray fluorescence analysis of Armenian coins in the Oxford collection is to establish the exactly controlled alloy and high quality of the early issues. They were introduced at a time when the Crusader principalities of the Latin East were relying on low-grade billon coinages, apparently only 25% fine. The Armenian national coinage was modelled instead on the Islamic dirham, adopting its traditional weight and fineness, but achieving a higher standard of reliability, which was maintained until 1272. Thereafter, there were successive debasements during the reign of Levon II, by which the old tram was eventually replaced by the takvorin.